

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

ՀԻՒԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 2

1 Մայիս 1894



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկերակ ճատուեակ թիւ 20

1894

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ Ասուածապատիւ Հոգեւոր Տեանց.
2. ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ — Ա. Վ. Ն.
3. ԳԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. — ՆՈՅՆ.
4. ՎԱՐՔ Ա. ՄՈՆԻՔԱՅԻ. — ՅՈՎՃ. Աբելյան. Վ.

# Պ Ա Տ Վ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ա Յ

Հիմքերող Տարի

Թիվ 2

1 Մայիս 1894



ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ

**ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ**,

ՊԱՏՐԻԱՐք ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԿԱԹՈՆԻԿՈՍ ՀԱՅՈՑ ՈՒՂՂԱՓԱՌԱՅ

ՀԱՍՏԱՏԵԱԼ

Ի ՍՈՒՐբ ԳԱԶԵՏ ՀՅՈՎԼՄԱՅ

Պատուական Եղբարց, Մեծարոյ Վարդապետաց եւ Քահանայից եւ Համօրէն Աստուածաւեր Ժողովրդեանս, ողջոյն, սեր, խաղաղութիւն եւ խնդրութիւն բազմասցի ՚ի Քրիստոս Յիսոս:

Հրաշտափառ Սուրբ Յարութեան տօնախմբութիւնը՝ զոր այսօր մեծաւ չքոյլ կատարելու Ամենագութն Աստուած զՄեզ արժանի ըրտու, պատեհ տափթ մ՞է որ Ձեզ մի քանի յորդորսական խօսք ուղղեմք, Մեք այսօր համառօտ բանախօսութեամբ մը Ձեզ պիտի յիշեցնեմք՝ ազօթելու նուիրական պարտաւորութեան նկատմամբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը, այնչափ աւելի հարկաւոր է որ Դուք այս վարդապետութեան վրայ ներքին համոզումնիդ ամրապնդէք, որչափ որ անկրօնութեան ու ապականութեան յործանք ամեն կողմ ողողելու վրայ է եւ մինչեւ արեւելք խակ հասած: Աստուածոյ զոյութիւնը ուրանալ չկարենալով հանդերձ՝ իբր թէ Աստուած չըլլայ եւ հանդերձնալ կեանքն երեւակայական առեղծուած մը ըլլայ, կը չանան այսօրուան սուտակասպաս փիլտրովայք գործնականապէս Աստուածոյ զոյութիւնը ջնջելու մարդկայնն ընկերութեան եւ ընտանեաց մէջէն: Սնավիտան լրազիրք, անօրէն զրութիւնք, ամսլարիշտ վարդապետութիւնք ուրիշ նապատակ չունին, եթէ ոչ այս մոլար վարդապետութիւնը տարածել, մանաւանդ երիտասարդաց դասուն մէջ եւ հետզհետէ ջնջել գործնականապէս ինչ որ Քրիստոնէական կրօնքը դարերէ ի վեր սորվեցուցած է եւ աւանդած:

Արդ այս ամսկարիշտ վարդապետութեան դէմ մաքառելու ամենէ զօրաւոր միջոցը Ազօթելով է: Ազօթելով ոչ միայն Աստուածոյ զոյութիւնը եւ Նախամնամութիւնը կը խոսապվանիմք, այլ միանդամայն աղօթից միջոցաւ Աստուածոյ հետ յարաբերութեան մէջ կը մանեմք, «Զի նովաւ կեամք, շարժիմք եւ ևմք»: այսպէս կը խօսէր Պօղոս Առաքելով քարողելով առ Աթենացիս զԱստուած, զոր առանց ճանաչելու կը պաշտէին:

Ա.

Ամենակալն Աստուած իւր յաւիտենականութեան մէջ չէ առանձնացեալ, ինչպէս Մեր Քահանայապետական մաշտոցին մէջ մալթամկն առ Աստուած ուղղելով կ'ըսէ, «Զի մի՛ դու միայն վայե-

լեսցես զբարութիւն անճառելի թաղաւորութեանդ քո, այլ զի եւ յարարածս քո էւ լինեալ տարածաննես զբարութիւն զթութեանդ քո. և վասն որոյ Աստուած իւր խմասութեամբն եւ բարութեամբը կը կատավարէ եւ կը խնամէ իւր սահեղծած արարածներն. բանաւոր եւ ազատ մարդս չի կրնար մաս չունենալ Աստուածայինն Նախավմանութեան հետ. իւր Արարշն հետ մարդուս ունեցած եւ իւր բնութեան վայելող օրէնքն Աղօթքին գաղափարին մէջ ամփոփեալ է, Այս նուիրական պարաւոց լաւ եւս խելամուտ ըլլալու. համար, հարկ է Քրիստոսի Տեսոն Մերոյ մեղ սորվեցուցած վարդապետութիւնը ի քննին անուուր Քրիստոս Տէրն Մեր աւարտած էր իւր Աղօթքը, շուրջն էին իւր աշակերտք, ասոնցմէ մէկը իրեն կ'ըսէր. «Տէր ուսու մեղ յաղօթո կալ»,» եւ Քրիստոս փութացաւ. իւր Աստուածային բերնէն արտասահնել այն Տէրունական Աղօթքը զոր մինչեւ. ցկատարած աշխարհի պիտի կրկնեն զՔրիստոս Տէրն Մեր ճանաչելու բաղդն աւնեցող ժողովուրդք, միծ եւ փոքունք, հարուսագ եւ աղքատք, եւ ինչպէս Սուրբ Օգոստինոս՝ որուն Աստուածախօսութեան եւ իմաստափրութեանը զմայած զինքն կը խոսովվանի նաեւ «Բինաւորք մարդն» անուանակոչութեամբ երեւելի հանդիսացած ըողոքական Փաղաքագէտն, եւ որուն կը պարտինք զլխաւորապէս «բարեկամ ժողովրդեամ» անուան արժանացեալ Մեծանուն Մանինկի եւ «Արծիւ Անգղիոյ Համալսարանի» անուանակոչեալ Նիւմանի դարձը, Սուրբն Օգոստինոս՝ կ'ըսէ թէ Քրիստոս Տէրն Մեր այս Տէրունական Աղօթքը ոչ միայն Աշակերտաց, այլ եւ բոլոր Եկեղեցոյ աւանդեց, ոչ միայն իւր աշակերտացը սորվեցուց աղօթելու կերպը, այլ բոլոր ապագայ ազգաց եւ ազանց:

Քրիստոս Տէրն Մեր ոչ միայն Աղօթից ձեւ մը աւանդեց մեղ Տէրունական Աղօթքով, այլ նոյն աղօթքով ուզեց մեղ տւանդել բոլոր Աստուածայինն Նախավմանամութեան տնօրինութիւնը, Քրիստոնէական վարդապետութեան յատուկ այն պարզութեամբ եւ քաղցրութեամբ որ Աւետարանի խօսքերու յատկանիշն է, ամենապարզ մտաց ըմբռնելի եւ ամենաբարձր մտաց եւս գոհացուցիչ:

Քրիստոս Տէրն Մեր զԱրարիչն եւ զԱմենական Աստուած իւր որդւոց հոգն տածող Հօր մը կը նմանցնէ, «իմսղբեցէք եւ տացի ձեղ, հայցեցէք եւ գտչիք, բաղխեցէք եւ բացցի ձեղ»,» եւ աւելի ընտանեկան եւ մտերմական բառերով չեշտելով իւր վարդապետութիւնը կ'աւելցնէր եւ կ'ըսէր. «Ճ՞ ոք ի ձէնջ հայր՝

ինզրիցէ որդի իւր ձուկն, միթէ փոխանակ ձկանն օձ տայցէ նմտ, եւ ինզրիցէ ձու՝ միթէ կարիճ տայցէ նմտ»: Այս նմանութեամբք Քրիստոս Տէրն Մեր մեզ կը սորվեցնէ Ազօթքի օրէնքըն որ հարկաւոր է մարդկային կենաց ընթացից մէջ: Հայր մը իւր ընտանիւաց մէջ Երկնային Հօր ներկայացուցիչն է, որ է Հայր մոդհանուր մարդկութեան, ինչպէս Սուրբ Օգոստինոս Կ'անուանէ զինքն «Փերագոյն Հայր ընտանիւաց»: Ընտանիւաց մէջ որդիք կը զգան իրենց ծնողաց ունեցած հնազանդութեան պարտքը, լայց միանդամոյն համոզեալ են թէ իրենց բոլոր պիտոյքը պիտի գտնեն անոնց բարութենէն եւ իմաստութենէն Ծնողք կը հրակեն իրենց որդւոց վրայ երկնաւոր Հօր ոքէս, որ կը հսկէ բոլոր մարդկութեան վրայ. կը կառավարեն զանոնք իրենց նախախնամութեամբք որ թէպէտ անկատար՝ բայց իրական պատկեր մ'է Աստուածային Նախախնամութեան, որով Աստուած իւր Արարածներն կը ինամէ: Ազօթքով՝ այսմինքն ազաշելով է որ որդիք իրենց կարօտութեան եւ պիտոյից մէջ կը զիմնն առ աղքիւն բարութեան զոր Աստուած զրած է ծնողաց մէջ: Բայք ով Հարք եւ Մարք, միթէ ձեր որդւոց այդ աղաչանքը չէ այն կապը որ անոնց սիրազ ձեր սրտին հետ կը զօդէ. միթէ ձեր որդւոց առալու ձեր զգայած երջանկութիւնը չէ առաւել քան այն հաճութիւնը զոր ձեր որդիք կը զգան ձեր բարիքն ընդունելու ատեն: Քրիստոս Տէրն Մեր իւր խօսքը կ'աւարտէ այնպիսի քաջալերական բաղդատութեամբ մը որ Ազօթքին ազգեցութեան նկատմամբ մեզ անհուն վստահութիւնն կը ներշնչէ եւ քաղցրութիւնը կ'ապայցուցանէ: «Խոկ եթէ զուք որ չարքդ էք, կ'ըսէ, զիտէք պարզեւո բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ եւս առաւել Հայրն ձեր յերկնից տացէ բարիս այնոցիկ որ ինզրինն ի նմանէ»: Եւ յիրաւի խակ եթէ Աստուած տյնչափ բարութիւն զրած է մարդկային սրտին մէջ, որ այլուստ ինթակայ է թերութեանց եւ պակասութեանց, ինչպէս վստահ ըլլալու չենք Երկնային Հօր Նախախնամութեան վրայ, ուստի են ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարզեւք կատարեալք եւ է սկզբնատիպն անհուն բարութեան:

Բայ է առաջի Աստուածոյ քիչ մը մտածել եւ Աստուածային նախախնամութիւնն որ զմարդկութիւնն կը կառավարէ, ծընողաց հոգացողութեան հետ բաղդատել, Ազօթից օրինաց խելամուտ ըլլալու համար:

Ծնողք կը մերժեն իրենց որդւոց աղաչանաց զիջանել եթէ

կենաց փորձառութեան սպակասութեան պատճառաւ կամ մըդեալ ի կրից իրենցմէ վեասակար բան մը իմնդրենս Այդ զայռումը իմաստութեան եւ հայրական բարութեան արդիւնքն է:

Բայց ասափ երբեմն ծնողք քիչ շատ երկար տանի իրենց որդւոց աղաչանացը չեն զիջանիր, որպէս զի սորովն զնահատել բարեսոց արժէքը, զայն ընդունելու համար յարատեւելով յաղաչանու կամ անսոնց տարասլայման հեամնդն մեղմայնելով սորմեցը-նեն անսոնց թէ նաև օրինաւոր իմնդրոց մէջ չափաւորութեան օրէնքն յարգելու է:

Որդւոց աղաչանիքը ճշմարիտ եւ օրինաւոր ըլլալու համար պէտք է նաև որ հեղութեան խոնարհութեան եւ վստահութեան պայմանոք ներշնչեալ ըլլայ. որդիք պէտք է որ դդան իրենց ծնողքըն ունեցած կախումը, իրենց իմնդրեքը հրամայական ձեւով չ'առաջարկելու համար. միանդամայն երբէք տարակուսելու չեն իրենց ծնողաց սրտին բարութեան վրայ. Մեր առ Հայրն ամենակալ ուղղած աղօթքներն ալ նոյն հանգամանոք ընկերացեալ պիտի ըլլան, եւ նոյն պայմանոք է որ մեր Աղօթքն ալ լուելի կ'ըլլան՝ ի Հօրէ Ամենակալէ, վասն զի ինչպէս ըսինք, երկրաւոր հայրն ներկայացուցիչ է յերկրի Գերագոյն Հօր որ յերկինս է:

Անտարակոյս մարդկային ընտանիքն անկեալ վիճակին մէջ հազար ու մէկ թերութեանց ենթարկեալ՝ չ'իրացնէր իւր նախնական կազմութեան պատկերը. բայց Ամենապութ Սրարչն մարդուս ստեղծման առթիւ մարդկային բնութեան չնորհած այն Օրհնութիւնը այնպէս ազդու եւ զօրել եղած է որ ոչ ոկզիզնական մեղքը եւ ոչ իսկ մարդկային ապականութեան համար արրուած ջրհեղեղի պատիժը զանի անհեա ընել չէ կարողայած. ընտանի յարկը բոլոր իւր թերութեամբք հանդերձ պիտի մնայ աշխարհիս վրայ Առաւուածային Նախախնամութեան սրակերը.

Աւետարանական այդ վարդապետութեան լուսովը զոր եւ կենցեցի Առաջը ամենայն հաւատարմութեամբ պահած է, անհետ կ'ըլլան մարդկային ամբարտաւանութեան Աղօթից դէմ յարուցած հակառակութիւններն, զոր հին ստասլատիր փիլիսոփայական զարոցք ստեղծած են, եւ որք հիմա ալ այլ եւ այլ ձևեւրու տակ նորոգուած են. Առակաց զրոց մէջ վաղեմի ամպարիչաք կ'ըսէին, «Ոչ զոյ լոշկութիւն ի վախճանի մարզոց . . . զի յանկարծակի իմն եղեաք եւ յետ այսորիկ լինիցիմք իրիւ ըղչեղեալ. զի իրիւ զծուխ է շունչ յանդունս մեր եւ իբրիւ զկայծակն՝ բանն ի շարժման սրափ մերոյ. յորոյ ի շիջանելն՝ մոխիր

լինի մարմինն եւ ողին ավտի իբրեւ զօդ թոյլ . . . . անցցին կեանք մնր իբրեւ գհեսս ամպոյ եւ իբրեւ զշամանողաղ ցրուեսացին հալածեալք ի ճառագայթից արեգականն եւ ի տարոյ նորա ծամրացեալք»։ թող այժմեամ ամպարիչտ եւ մոլորեալ անձինք ուռուցեալ մտօք եւ սրտիւ չաղիաղփին թէ աշխարհո հարկաւոր օրէնքներով կը կառավարուի, եւ թէ Ազոթք չեն կարող գայն փոխելու, զի չիք Սստուածայինն նախախնամութիւնն թող Աստուծոյ բարութիւնը կապին կաշկանդին անդարձ վճիռներով զոր նոյն ինքն Սստուած չլցէ կարող փոփոխել թող այս ամբարտաւան անձինք իրենց նորահնար ևնթադրութեամբք որք զիրար հետպհետէ կը չնջեն, կարծեն եւ չաղիաղփին թէ Տիեզերք անհուն իմաստութեան գործը չեն եւ նպատակ մը չունին, այլ զիպուածոյ արդինք մ'են. մտածելը, խորհիք, պատճառաբանութիւնը ըզեղի գործողութիւն մ'է, լուսաբերի ծնունդ մը, յաւբենական նիւթոյ մէկ անձանօթ ոյմն. չկայ բարոյականութիւն, վասն զի չկայ մարդկային կամաց աղատութիւն. չարիք, ոճիրք, հարկաւոր գործքեր են, ուստի պատասխանատուութիւն ալ չկայ. որուն անհրաժեշտ հետեւութիւն է զմարդ անասնոյ կարուը ստորացնել եւ մարդկային ընկերութիւնը վայրենի վիճակի վերածել թողէք որ անզգամը ըսէ մի սրտի իւրում թէ ոչ զոյ Աստուած», այլ տիեզերք համօրէն եւ ողջամիտ զիստութիւնը պիտի գոչեն թէ զոյ Աստուած, զոյ Արարիչ մը, զոյ նախախնամութիւնն մը: Իսկ մարդկային հողին Սուրբ Աւետարանի հետ կը պատասխանէ թէ զԱստուած ճանաչելու եւ զանի սիրելու համար ստեղծուած է եւ զանի իւր մտօք ըմբոնած է եւ ալ չի կրնար բաժնուիլ, վասն որոյ սմբանէ է եւ ազատ, ուստի ոչ հարկ՝ ոչ բանութիւն կընդունի, եւ թէ Ազոթքն այն բարոյական օրինաց մէկ պայմանն է որ կ'առաջնորդէ մազկութիւնը իւր վերջին գերագոյն նպատակին եւ անոր զօդն է, եւ թէ ընտանեաց մէջ Աստուած իւր նախախնամութեան զրոշմը թողած է, ինչպէս իւր ամէն գործոց մէջ թողած է իւր անհուն կատարելութեանց հետքն Այսպէս խօսեցան երկնային հաւաքով Եւսաւորեալ Սուրբ Հարք եւ Վարդասեալք, այսպէս խօսեցան Այուրբ Օգոստինոս եւ Սուրբ թովմաս, ապացուցանելով թէ Ազոթից օրէնքն ողջ մտաց սկզբանց զերաղանցալար յարմար ուրէնք մ'է.

Բ

Քրիստոս Տէրն Մեր չի բաւականացաւ մեզ Աղօթից օրէնքը սորվեցնելով, այլ մեղ ցոյց տուաւ անոր զործադրութիւնը. ինչպէս Գործք Առաքելցի մէջ կաւանդուի, «զոր սիսաւ Յիսուս տոնիլ եւ ուսուցանելը», Աւետարանի մէջ օրինակ եւ պատուէրն միշտ կ'ընկերանան. Քրիստոս Տէրն Մեր աղօթեց, բաղոր զիշերներն բան ի զլուխ աղօթքով անցուց, ամենայն եռամողեամբ աղօթեց ի ճգնաժամուն Զիթենեաց պարաեզր. չէ թէ Աղօթից պէտք ունէր, վասն զի հաւասար Հօր Աստուծոյ, հաւասարակց էր իւր ամենակարող զօրութեան, բայց ինչպէս Սուբր Հարք կը խորհրդածեն՝ աղօթեց իր ներկայացուցիչ մարդեղութեան տնօրինութեամբ վերանորոգեալ մարդկութեան եւ միանդամայն մեզ օրինակ բարի տալու համար:

Մինչեւ այն աստիճան զմեզ սիրեց որ նոյն իսկ աղօթից ձեւն մեզ սորվեցուց Տէրունական Աղօթքով, որուն միայն մէկ սկզբնաւորութիւն եւ ընդլայնումն են ուրիշ ամեն աղօթք եւ մաղթանիքու

Տէրունական Աղօթքը, Սիրեցեալ ժողովուրդ, եթէ լաւ խելամուտ ըլլանք, բոլոր Քրիստոնէական կենաց ծրադիրն է, եւ զերդնական կենաց ողին: «Հայր մեր որ յերկինս ես», տեսէք, Բարեւպաշտ ժողովուրդ, Քրիստոս Տէրն Մեր անմիջապէս երկու բառով մեր ընութեան արժմանապատուութիւնը մեր աշաց առջեւ կը զնէ Մարդն յԱստուծոյ է եւ զնա իւր Հայր կը կոչէ: Եթէ երկրիս վրայ իւր գոյութեան թերութեամբք եւ առկարութեամբք պաշարեալ է իւր կեանքը, իւր վերջին վախճանըն եւ հաղատակն յերկինս Աստուծած է: Առաջին «Հայր» բառը Քրիստոսի իւր աշակերտաց տուած հրամեշտի կը համապատասխանէ, երբ իրենց ըստաւ «ի տան Հօր իմոյ օթեւանք բազումք են ես երթամ եւ պատրաստեմ ձեղ տեղին: Ահաւասոիկ այս է այն քաղցր եւ անկարծ խոստմունքը զոր Քրիստոս Տէրն Մեր յանձնն աշակերտաց ըրած է այն բիւրաւոր հաւատացելոց՝ որ իւր անունը կը կոչեն ըսելով «Հայր մեր որ յերկինս ես»:

Սյս երկրիս վրայ, մեր այս պանդիմատութեան ատեն մեք որդիք Աստուծոյ՝ եթէ ենթարկեալ եմք կենաց կարեացը, սէտք չէ որ մտնանք մեր յաւիտենական ապաղայն, եւ ոչ իսկ անտարդիր ըլլանք մեր Երկնաւոր Հօր փառաց: Տեսէք՝ Սիրեկի ժո-

ղովուրդ, ինչպէս Քրիստոս Տէրն Մեր Տէլունական Աղօթքով  
մեղ կը սորվեցնէ այս վարդապետութիւնը:

Նաև մեր միտքը եւ սիրտը դէպ յԱստուած ի վեր կ'ըն-  
ծայեցուցանէ, երբ կ'ըսենք «Առլով եղիցի անուն քո»՝ ո՞չ ա-  
պաքէն այս բարբառը պէտք է որ բզիսէ բնականաբար մարդ-  
կային ստեղծուածոց սրտերէն, վասն զի մարդս Աստուածմէ է  
եւ առ Աստուած կը վերագառնայ, ամենայն ինչ յԱստուծոյ ա-  
ռած է, սիրոյ արտայայտութիւնը առ Հայրն իւր Աստուած՝ ա-  
ռաջին պարագն է եւ նա միայն կրնայ տալ իւր հոգւոյն զո-  
հացումը եւ խաղաղութիւնը, մեք այս սիրոյ պարբռը կը կա-  
տարեմք երբ կըսենք «Առլով եղիցի անուն քո»:

Եւ եթէ մեք կը սիրեմք զԱստուած, իւր անհուն կատա-  
րելութեանը համար, պարտիմք սիրել զինքն նաև առ երախ-  
տազիտութեան վասն ընկալեալ բարեաց եւ մազթենք որ իւր  
թագաւորութիւն զայ համնի մեր վրայ. «Եկեսցէ արքայութիւն  
քո», այսինքն թէ նա թագաւորէ մեր վրայ իւր չնորհօքը այս  
աշխարհիս կինաց մէջ, եւ իւր փառօք ի հանդերձելումն:

Իսկ ո՞րն է այն ճամբան որուն մեք պարտիմք հետեւիլ  
երկնային հայրեննեաց համնելու համար: Այն ճամբան է զոր Աս-  
տուծոյ կամքը մեղ ցոյց տուած է, այն կամքը որ միշտ բարի  
է թէ մեղ աւանդուած պատասէրներովն եւ թէ հանապազօր-  
եայ զիազուածոց մէջ, վասնորոյ կը գոչենք «Եղիցին կամք քո որ-  
ուէս յերկինո եւ յերկրի»:

Առաջին երեք մաղթանք Տէրունական Աղօթից՝ մեր յա-  
ւիսենական վախճանին եւ ապագային յատուկ ին, բայց Ամե-  
նազութն Աստուած որ զաշաերու. թոշուններն եւս կը հողայ,  
որպէս ինքն մեզ կը սորվեցնէ քաղցր եւ հայրական զթով մը՝  
չի մոռնար նաև մեր երկրային կինաց վիճակը:

Մեք կարուտ եմք որ իւր Աստուածային Աջը մեզ ընձեռէ  
մեր հանապազօրեայ մնունզը, վասն որոյ մեզ կը սորվեցնէ ինոդ-  
րել նաև մեր երկրային պիտոյքը. «զհաց մեր հանապազօրդ  
տուր մնու» եւ քանզի Քրիստոնեայն մկրտութեամբ տուրի ա-  
ւագանին զերբնական կինաց եւս բարձրացած է, վասն որոյ  
Քրիստոս Տէրն Մեր մեր հողւոց համար հողեւոր մնունդն ալ  
հայթայթած է, հայիս սուրբ Հաղորդութեան, որ ոչ այլ ինչ է,  
եթէ ոչ նոյն ինքն Տէրն Մեր, Հաց կենդանի իջեալ յերկինից.  
վասն զի ինչպէս մարմնոյ պէտք էր մնունզը՝ բնական կեանքը

պահելու համար, հոգւոյ համար ալ պէտք էր հացն՝ որ չնորս հայ կեսնքը բաշխէ մինչեւ որ համի ի կեանս փառաց:

Տէրունական Ազօթից վերջին երեք խնդրածովք Քրիստո Տէրն Մեր մեզ կը սորմեցնէ թէ ուր պէտք է վնասուլ աշխարհ կենաց յարակից եղող չարեաց գարմանը:

Մարդուս համար ամենամեծ չարիքն այս աշխարհիս մէջ, ճշմարիտ չարիքն՝ մեղքն է, որ զմեղ Աստուծոյ բարեկամութենէ կը զրկէ. վասն որոյ Քրիստոս Տէրն Մեր մեզ կը սորմեցնէ որ մեղքէ ազատինք բանկող վթող մեղ զարարիս մեր». այսինքն թող զմեղս մեր. չի մոռնանք որ մենք այսպէս ազօթելով կը զիմնք առ Հայր մեր որ ոչ կամի զման մեղաւորի, այլ նորա զարձը եւ ապրիլը: Միանդամայն զիտենք այն ներողամիտ թէ ութիւնը զոր Աստուծծ մեր մեղաց թողութեան համար կը պահանջէ մեղմէ, «որպէս եւ մեզ թողումք մերոյ պարտապահաց Տեսէք Աստուծային զթութեան սիրալի համոցսը, նա զմեզ կ'արտօնայնէ մեր արդարացուցման վճիռը մեք մեղի տալու. բայ է որ մեք ալ թողումք մեր պարտապահաց. որ չափ առաւել մասածենք Աստուծային նախախնամութեան աընօրինութիւնը մարդկութեան վրայ, այնչափ աւելի խելամուտ կ'ըլլամք Աստուծոյ բարեկութ իմաստութեան եւ այն քաղցր հայրական ճեւոյն եւ եղանակին՝ որով մեզ կը վարդապետէ: Տէրունական Ազօթքին միջոցաւ:

Մարդուս կեսնքը աշխարհիս մէջ պատերազմ մ'է, Քրիստոս Տէրն Մեր Տէրունական Ազօթքով այս պիտոյքն ալ ի նըկատի առած է. մեզ կը սորմեցնէ տղօթել առ Աստուծծ՝ որպէս զի փորձութեանց մէջ չինանք եւ չի յազթուինք, «Եւ մի տանիլ զմեզ ի փորձութիւն.» պատերազմիլ եւ ազօթել, ահաւասիկ Քրիստոնէի պարաքը եւ կեանքը. ընդ մեզ է Աստուծծ՝ երբ կ'ազօթենք: Քրիին զայն մեզ խոստացաւ երբ Սուրբ Հաղորդութեան խորհուրդը հաստատեցն յետոյ առ Հայր իւր այս պէս ազանց, «կը իմզրեմ քեղմէ որ չէ թէ զանոնք աշխարհէս համես այլ ի չարեաց գրիետ». «Ոչ զայս ազանց զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ պահեցես զնոսա ի չարէ». վստահ ըլլանք ուրեմն թէ մեր ազօթքն առ Հայրն Աստուծծ ընդունելի՝ պիտի ըլլան, վասն զի միացեալ են Քրիչին ամենազօր ազօթիցը հետ:

Յոր կրամնելին ըսած է թէ մարդու կարճասեւ կ'ապրի աշխարհիս վրայ եւ կեսնքը ի է առասպահնօք, մարդկային ազզը

իւր անկմանէն ի մեր նոյն վիճակին հնդարկեալ է։ Մեր Տէրը եւ Փրկիչը ասոր ալ ճարն զանելու, եւ մեր հոգւոյն եւ մարմնոյն տառապանաց եւ ցաւոց գարման մը հայթայթելու համար կը սորմեցնէ մեզ Տէրունական Ազօթքը վերջացնելու սա մաղթանքով, «այլ փրկեաւ զմենկ ի չարէ», մաղթանք հանապազօրեայ այս արտասուաց գաշտին մէջ, բայց ազդու մաղթանք վասըն զի մեզ զայն սորմեցնովը՝ Փրկիչն Մեր՝ թէ՛ կարող է եւ թէ՛ կ'ուզէ զմեղ փրկել ի չարեաց։

Իրաւացի չէ արդեօք, Ցարեապաշտ հաւատացեալք, թէ Տէրունական Ազօթքը մաածելամ մարգուս թէ Հոգեւոր եւ թէ մարմնաւոր կենաց հանգէսը անոր մէջ կը զանենք, կը սորմինք ազօթքով կանոնաւորել մեր ասախ կեանքը եւ խելամուս ըլլալ թէ Ազօթքն է արարածոյ ընդ իւր Սրարչին, տկարութեան ընդ ամենակարողութեան, ազիսութեան ընդ անհուն իմաստութեան, մարդկային անկման ընդ երկնային րարութեան եւ զըթութեան զօդն եւ կապը։

Գ

Ազօթից օրէնքը մեր Աստուծոյ հետ ունեցած յարարերութեան կանոնն կը կազմէ, վասն որոյ կը զօրէ թէ՛ իւրաքանչիւր յատուկ անձանց, թէ՛ ընտանեաց եւ թէ՛ մարդկային ընկերութեան համար։

Մինչև ցարդ Մեր ըսածներէն յայտնի կ'երեւի թէ իւրաքանչիւր անհատի համար Ազօթքը իւր հանապազօրեայ եւ սովորական պարապումն պիտի ըլլայ, եւ որովհետեւ մեք կեամք եւ կ'ապրիմք Աստուծոյ անշնորհաց պահպանութեան եւ բարութեան չնորհիւը, պէտք է ուրեմն որ հանապազօրեայ հաղորդակցութեան կամ կամ Պահպանչին հետ, երախատափիսութեան եւ սիրոյ հաւաստեօք, Վասն որոյ աստաւօտեան եւ երեսկան Ազօթքը Քրիստոէի կենաց կենական պարտին է։ Հանապազօրեայ ազօթից մոռացութիւնը գործնականապէս զԱստուծ չի ճանաչել մ'է. այն ատեն մարզս թափառելով իւր կրից ճամբուն մէջ կ'ապրի իբր թէ՛ չըլլայ Աստուծ։ Միթէ վայել է մարդու որ ի պատկեր Աստուծոյ ստեղծեալ է, եւ որուն միտքը կը մբանէ անհուն էակը, կը վայել արդեօք որ զմնքը ստորնայնէ անբան արարածոց կարող եւ զրկէ զինքը Ազօթից բարեմասնութենէ որ միայն բանաւոր եւ ազատ կամք ունեցող էակաց առանձնաշնորհութիւնն է։ Բայց զմրազգաբար կան Քրիս-

տոննեայք որք չեն աղօթիք, մաքերնիզ բերէք ձեր պատանեւ կութեան ատենը երբ հոանդեամբ կ'աղօթէիք, եւ անոր քաղցրութեան ճաշակը կ'առնուիք, վասն զի ձեր սիրտը տակաւն չեր գառնացեալ կրից յուզմամբ, հաճութիւն կը զղայիք Աստուծոյ հետ՝ ձեր հաստցն հետ՝ խօսելու. միթէ հիմա կարսութիւն չ'ունիք անոր մօտենալու, անոր հայրական օժան զակութիւնը խնդրելու, հիմա որ կենաց ճամբոն մէջ յառաջցեալ կը պաշարիք աշխարհիս բաղմադիմի տառապանօք, կրից յուզման ծանրութիւնը կը զգաք եւ կը տեսնէք թէ ծերութեան բերը ձեր բոլոր ոյժերն երթալով պիտի տկարացնէ՝ միթէ Աստուծոյ օդնութեան հարկն չէք տեսներ.

Բայց առանձնական աղօթքը բաւ չէ, ընաանիքն ալ պէտք է որ աղօթէ, ընաանիքը Աստուածային հաստատութիւն մէ, որ մարդկային Ազը կը կազմէ, հաստատութիւն մը որ Աստուծոյ իմաստառութեան եւ բարութեան ապացոյցն է. ուր ծնողք Աստուծոյ պատկերն են, ուր իրենց որդւոց վրայ ունեցած հոգացողութիւնը, որով զանոնք աշխարհիս մէջ կառաջնորդեն եւ Քրիստոնէական կրթութեամբ ի ճանապարհ կենաց կ'ուզգեն, Աստուածային Նախալինամութեան խորհրդանիշն է. ընաանեաց մէջ հաւասար աղօթքն հարկաւոր է, որպէս զի սիրտք եւ միաք ի նոյն հաւասար միանան, նոյն յուսով կ'ազգուրութիւնն եւ նոյն սիրտով ոգեւորին. Քրիստոնէայ ընաանեաց բարի սովորութիւնն է այդ, եւ Մեր Հասարակութիւնը ի սկզբանէ անտի յարգած եւ ի գործ գրած է այդ սքանչելի եւ հոգեսպարար սովորութիւնը. Ենչ գեղեցիկ հանդէս է տեսնել ծնողք իրենց որդւոց եւ ծառայց հետ միատեղ երեկոյներն ուղղել միարեւան իրենց մաղթանքն առ Հայրն ամենագութ եւ ամենակալ. Ենչ միսիթարական տեսարան է երբ ընտանիք համօթէն ի հաւասար աղօթս գումարեալ իրենց յարկն վրայ Քրիստոփ Տեառն Մերոյ հովանաւորութիւնը կը խնդրեն եւ նշանաւ Սրբոյ Խաչի կնքելով զինակարան եւ առ Քրիկիչն Յիսուս երեկոյեան ողջոյնը տալով կը բաժնութիւն. Զըլայ թէ, Սիրեցեալ ժողովուրդ, մէկկի թողուք այդ բարի սովորութիւնը որ Քրիստոնէական ընտանեաց գրոշմն է եւ յատկանիշ, Գիտցած ըլլաք որ հաւասար աղօթից խնկանուէր բուրմունքը առ յերկինս ասաքող ընաանեաց յարկին Քրիստոս Տէրն Մեր առանձին պահապան հրեշտակ մը՝ մանաւանդ թէ բանակս հրեշտակաց կ'առաքէ, ինչպէս որ Մեր Սուրբ Եկեղեցին Հանգստեան եւ Խաղաղական ժամնուու մէջ կ'աղօթէ, Տէրունական անուամբ

նոյն յարկը տեսանազրելու, անոր սեմոց վրայ հսկելու, դանի անսահս և աներեւոյթ փորձանքներին ազատելու, անոր բնակչութեան ի ժամ փորձանաց մխիթարելու և սփափելու համար Այս, պէտք է որ Մեր Հասարակութեան ամեն ընտանիաց մէջ հաւասար աղօթք ըլլան. Ձեզ կ'ուզգեմք ով Հարք եւ Մարք Մեր խօսքը, Մեր աղաչանքը, Մեր պատուեքը, հուասարիմ մը նացէք այդ Քրիստոնէական սովորութեանը, եւ այն ամեն Աստուծոյ Օքնութիւնը մուտ կը գտնէ ձեր յարկին մէջ, ուր եւ խաղաղութիւն կը տիրէ. կ'անհետանան գժտութիւնը եւ առածայնութիւնը եւ փորձանք, որդիք կը զգաստանան, ծառայք կը շնուրին, հաւասարիմ կը մնան. Այսօր Քրիստոնի Տեառն Մերոյ Յարութեան հանդիսի ասթիւ այս Սուրբ Սեղանոյ առջեւ ուխտեցէք անվիթար պահել ոյդ Քրիստոնէական սովարութիւնը, ձեր որդւոց իբր գտնէ եւ անզին ժառանգութիւն թողարկ, եւ եթէ ուծացեալ էք այս հոգեպարար սովորութեան մէջ, ուխտեցէք անմիջապէս զայն վերահստատելու. Աշխարհիս այժմեան գժուարութեանց, կենաց պայքարին մէջ, ամեն կողմէ աստի կեանքը պաշարող տրտութեանց եւ առաւազանաց մէջ այս ապականութեան հեղեղին առջեւ որ երիտասարդութեան որրամին հաւասարը, յոյսը, սէրը և բարյոյական զգացմունքն անհետ ընել կը սպառնայ, ծնողք ո՞ւր այլ աւելի զօրաւոր զարման մը, սփափիչ մխիթարութիւն մը կրնաք գտնել եթէ ոչ հանուպազորեայ հաւասար աղօթից մէջ. Սրբոյ Կուսին Վարդարանը որ Քրիստոնէութեան ջնջումն սպառնացող մեծ վաւանդէ մը ազատելու ոյժն եւ քաջութիւնը տուած ըլլալը պատմութեան վաւերական էջերը կ'աւանդեն, կարող չչ միթէ ձեր ընտանիաց վրայ՝ ձեր որդւոց վրայ սպառնացող փոթորիկներն անհետ ընել. փորձեցէք, Յարեպաշտ ժողովուրդ, եւ պիտի համոզուիք որ Սուրբ Կոյս Մարիամ՝ որուն Քրիստոս Տէրն Մեր Խաչի վրայ մերձ ի մահ յանձնեց ոչ միայն իւր սիրելի աշակերտը զՅունանէս, այլ յանձնն նորա բոլոր մարդկութիւնը, պատրաստ է իւր մայրական գութն մեղ ցոյց տալու, եթէ իրեն զիմելու ըլլանք եւ իւր օգնութիւնը ինողրեմք Միթէ չմնք կրնար ամենայն վստահութեամբ հաստատել թէ այս վերջին անողամ Յիսուս Փրկիչ Մայր Եկեղեցւոյ մէջ իւր քաղցր Անուան աօնախմբութիւնը կատարելու համար միտխուռն պաղասամուք առ ինքն ուզգած մեր ամենեցուն որդիքական մաղթամասց չնորհիւ եւ Տիրամօր Կուսին բարեխօսութեամբը համաճարակ հիւանդու-

թիւնը անհետ եղաւ, շատերն իրենց ու խախցը եւ փափաքա՞չ նաց զամադիւտ եղան եւ բոլոր Հասարակութեան վրայ երկնային չնորհաց ցող մը ափուցաւ:

Ազօթից օրէնքը, ոչ միայն անհատից եւ ընտանեաց այլ եւ Հասարակութեանց ալ կը զօրէ, այդ հասարակութիւնը ընտանիքներէ կը բաղկանայ, ինչպէս ընտանիքը անհատներէ, արդ ինչպէս անհատաք եւ ընտանիքը պարտին աղօթել, նոյնպէս հասարակութիւնը, եւ այդ՝ յաճախնելով եկեղեցական պաշտամանց, հանգիսութեանց, ժամերգութեանց, քարոզից եւ խրատաբանութեանց: Այս Մեր Հասարակութիւնը պարտի կատարել նաեւ այս նուիրական պարտաւորութիւնը, մանսամնդ պարտի աղօթել իւր եկեղեցւոյ եւ նորա Գերազոյն Հոլուապիեանն եւ միանդանայն Հպոտականէր եւ Վեհապատ Կայսեր եւ իւր մեծագոր Տէրութեան եւ աշխարհիս խաղաղութեան համար:

Աստուծոյ մեծապէս ընդունելի է եւ հաճելի ժողովրդեան մասնակցութիւնը եկեղեցական հանդիսութեանց մէջ: Աստուծուած իւր օրնութիւնը չի զանար այն ժողովրդեան, այն Հասարակութեան որ Սուրբ տաճարներն յաճախնելով եկեղեցական դասուն հետ Աստուածային փառաբանութեանց կը մտնակցի, եւ իւր ինկանուէր աղօթքն եկեղեցւոյ պաշտօնէն մաղթանաց հետ խառննելով յերկինս կ'ուղղէ: Մեր Մեծարգոյ Գղերը, Մեր Հասարակութեան ամեն անհատք եւ ընտանիք այդ նուիրական պարտքն կը կատարեն արդիօք, միթէ Մեր սուրբ Տաճարներուն մէջ մանաւոնդ հանդիսաւոր պաշտամանց ատեն շատերու բացակայութիւնը ստէպ ողբալու դառն հարկին մէջ չե՞նք գտնութիր. միթէ այդ բացակայութեան ցաւալի օրինակը ուրիշներու ալ աղքելով եկեղեցականք Աշխարհականաց, մեծամեծք ստորին դասուց, եւ ծընողք՝ որգւոյ եւ ծառայից համար պատասխանատու չե՞ն մեար առաջի ատենի Աստուծոյ: Մեր Հասարակութիւնը, Մեր Գղերը նախանձելի էր երբեմն իւր եկեղեցասէր բարեպաշտութեամբը, վկայ է Յիսուս Փրկիչ Մայր Եկեղեցին, ուր եկեղեցական հանդիսից ատեն բոլոր Գղերը եւ Հասարակութիւնը մեծ եւ փոքր, տիկնայք եւ օրիորդք, երիտասարդք եւ պատանիք, զիշերանց խումբ խումբ կը դիմէին հանդիսութեանց եւ քարոզութեանց ներկայ գտնուելու համար, այդ ի՞նչ միփթարական եւ սիրալի հանդէս մ'էր, հաւատարիմ մնանք Բարեպաշտ ժողովուրդք, Մեր Հարց սուրբ սովորութեանց, հիմա ալ նախանձելի Հասարա-

կութիւն մը հանդիսանանք մեր եկեղեցասէք բարեպաշտութեամբ Այս առեն այս Մեր Սիրելի Հասարակութեան ճակատը երկնացին չնորհօք առանձին փայլ մը կը փայլէք, առաքինութեանց եւ բարեմանութեանց հանդիսիւ զօրացեալ եւ զարգացեալ՝ արդարասէք եւ բարոյասէք Հասարակութեան անուանակոչութեան արժանացեք էք, «Հայ Կաթողիկեաց» անունը ճշմարտախօս եւ Աստուածավախ անձ մը կը նշանակէք, ամեն ազգերէ եւ նոյն իսկ Մեր բարեինամեւ արդարազատ Տէրութենէն այսպէս կը ճանաչուէք. նախանձախնդիր ըլլանք այդ զովելի արժանապատութեան, այն առեն Երկինք լիուլի կը զեղուն Մեր Հասարակութեան վրայ իւր հոգեպարար Օքնութիւնքը, կը յաճախեն ամենայն բարիք եւ յաջողութիւնք, կ'անհետանան բոլորովին տարոնայնութիւնք եւ տառապանք. այն առեն կ'իրանայ Աազմուեպուին այն քաղցր խօսքերն՝ զորս Մեք Մեր Կաթողիկոսութեան նշանաբանն ընդունած ենք եւ Մեր Հայրապետական Գաւազանին վրայ զրոշմած. «Ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատահեսցին, արդարութիւն եւ խտղաղութիւն համբուրեսցին.» Ամէն:

Բէր 17 Ապրիլ 1894 Յունի Տօնի Հրաշտառ Յարութեան  
Քէնուուի,

ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ—ՊԱՏՐԻԱՐք ԿՒԼԻԿԻՈՅ.

## ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ.

Շարունակութիւն (\*)

ԶԱՏԻԿՆ ԸՍՏ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՏՈՒՄԱՐԱԾ (\*\*)

Քանի որ Զատկի վրայ խօսեցանք՝ քիչ մ'ալ կարեւոր գիշելիք յաւելունք, այսպիսի ինողիներ հետաքրքրական ըլլալով եւ շուա մասցուելով կրիմութիւնն աւելորդ չէ:

Նիկիոյ ժողովին զատկական կանոնն. —

«Զատիկը՝ զարենանային զիշերահաւասարեն վերջը հանդիպօղ լուսնի լրման յաջորդ կիրակին պիտի տօնուի»: Որ է Մարտի 22էն մինչեւ Ապրիլի 25ն միամին:

Նիկիական կանոնին մէջ երեք կէտ կայ դիտելի. — 1. Դիշերահաւասարն (Արեգական). — 2. Լոռումն (Լուսնի). — 3. Կիրակին:

Արեգական եւ Լուսնի շրջաններն արեւելան 11 օրուան չափ տարբերութիւն տևնենալով իրարմէ, պէտք է նախ զայդ շտկել: — Բուն տարբերութիւնն է՝ 10 օր, 21 ժամ, 0 վայր. 14 րոպէ:

Լուսնի շրջանի վրայ խօսելով վերը՝ լիշեցինք Մետոն Աթենացին, որ Խննեւատասներեակ կամ Ուսկեթիւ կոչուած շրջանն հնարեց, հետեւեալ հիման վրայ: — Լուսնի տարեկան յետամացութիւնն՝ 19 տարուան մէջ իր շրջանն Արեգական հետ զրեթէ կը հաւասարեցունէ. այսպէս ըստ հին հաշուի տարույն 365 օր ու 6 ժամն 19ով բազմապատկեց եւ տամուխնամնայ արեգակինացին շրջանին օրերն ու ժամերն գտաւ. ( $365 \times 19 = 6935$  օր. 6 ժամ  $\times 19 = 114$  ժամ.) որ է՝ 6939 օր եւ 18 ժամ: Նոյնպէս լուսնի ամսական ընթացքն՝ (ըստ հին հաշուի՝ 29 օր, 12 ժամ, 14 վր. 7 րոպ.) բազմապատկեց 235ով (վաճն զի 6939 օրն՝ արեգակնացին 228 ամիս կ'ընէ. մինչ լուսնականն՝ 235), եւ

(\*) Տէ՛ Պատէր Զուրուր Տարէ թէ՛ 23

(\*\*) Ընդհանուր գիւրագոյն կերպը հոս նախ դնելէ յետոյ՝ ամենադիւրին և ցարդ անձտով՝ միջոց մը յաւելումք:

զրեթէ հաւասարաչափ շրջան դատու. որ է՝ 6939օր, 16 մմ, 47,  
վր, 25ր Այս հաշուով Լուսնի և Արեգական շրջանները միա-  
ցան իրարու հետո.

Լուսնի շրջաններն արեգակնային տարիէն որչափ ետ մնալն  
աւելի զիւրաւ. հաշուելու համար Վերադրի շրջանն կը զործա-  
ծուի. այսպէս.—Տառնութմնն տարին անգամ մը Լուսնի և Արեւու-  
շրջաններն միանալով իրարու հետ հետեւեալ տարին նորէնոր  
կ'ըսկսի 11 օրուան տարբերութիւնն. յտջորդ տարին 22 օր է,  
միւսն 33, այսպէս հետզհետէ. այսինքն այս թիւերն Լուսնի  
շրջաններն վրայ դնելով՝ կը հաւասարինք Արեւու շրջանն. մին-  
չեւ 19երորդ տարին՝ ուր կը միանան զարձեալ:

Հասարակաց հետաքրքրական հարցումներէն մին է «Զա-  
տիկը ե՞րբ է. Նոր տոմարէն ուրչափ է տարբերութիւնն, ի՞նչպէս  
կը հասկընան. ի՞նչ է օրէնքը» Ոսկեթիւր և վերադրը՝ որոնց  
վրայ է հիմակ խօսակցութիւննիւ՝ այդ հարցմանց պատաս-  
խաններն են. Առ այժմ քիչ մը բացատրինք և ապա զիւրաւ.  
հետեւանքին համնինք:

1. — Ոսկեթիւն կամ իննեւտասաններետին զանելու համար՝  
Քրիստոսի թուականին 1 հանէ և 19ով բաժնէ. քանորդն  
Լուսնի շրջանն է. իսկ մնացորդն՝ Ոսկեթիւն:

Այսպէս զալ տարւոյ (1895) Ոսկեթիւն է, 1895 — 1 —  
1894 : 19 = 99, 13. Ոսկեթիւն է՝ 13:

2. — Վերադրը դանելու համար ըստ հին տոմարին՝ Ոսկե-  
թիւր կը պրոտենք հետեւեալ ցուցակին մէջ թուանշանաւ, զը-  
րմըն վերադրքն են:

Ոսկեզիր—Վերադր	1=μ	2=Ժդ	3=իդ	4=հ
Ոսկեզիր—Վերադր	5=Ժդ	6=իէ	7=ը	8=Ժթ
Ոսկեզիր—Վերադր	9=լ	10=Ժա	11=իր	12=դ
Ոսկեզիր—Վերադր	13=Ժդ	14=իւ	15=զ	16=Ժէ
Ոսկեզիր—Վերադր	17=իը	18=թ	19=իա	

Գարնան գիշերահաւասարը մարտի 21ին ըլլալով՝ առկէց վեր-  
ջը եկօղ Լուսնի լրման յաջորդող կիրակին Զատիկ է ըստ Նի-  
կիոյ ժողովին որոշման. Լուսնի ծնունդին 14 օր վերջը՝ լրումն է  
Լուսնի. որ եթէ կիրակի հանդիպի՝ զիմացի կիրակին է Զատիկն.

Նիկիոյ ժողովին ժամանակ յուլիսան տոմարին զարնան գիշերահաւասարին մարտի 21ին կ'իյնար. մինչդեռ այսօր զիտեհնք՝ որ 12օր ետ մնացած է, վասն զի մարտի 9/21ին է. ինչպէս որ տեսանք. եւ վեց տարիէն պիտի ըլլայ 8/21ին:

Քանի որ մարտի հասարակածէն վերջը եկող լուսնի լրաման հետ է գործերնիու՝ մարտի 8էն ոկտոսալ մինչեւ ապրիլի 5 միասին՝ ծնած լուսինն՝ զատկական լուսինն է, որուն վրայ 13 օր անցնելէն ետքը, այսինքն ծննդեանը հետ 14, յաջորդող կիրակին Զատիկ է:

Ուստի կը մնայ՝ որ եւ է տարւոյն զատկական լուսինն եւ օրը գտնել:

3. — Զատկական լուսնի լրումն՝ կ'ըսուի Աւագ լրումն լրասնի՝ զիւրադոյն միջոցն է՝ վերադիրն զանել ուզած տարւոյդ, 46 էն հանել, մնացածը մարտի առաջին օրէն համրել, լմացած օրը՝ Աւագ լրումն է ըստ հին տոմարի. ուստի յաջորդող կիրակին է Զատիկն. Եթէ 46էն մնացորդը 21 էն պակաս է՝ մարտի 31 ին հետ միասին դէպի ապրիլ համրել, լմացած օրն է՝ լրումն ըստ ամսաթուոյն. կը մնայ շաբթուն օրը հասկընալ:

4. — Եօթներետակն կամ Շաբաթագիրը գտնելու համար ըստ հին տոմարին՝ Քրիստոսի թուականին վրայ 4 աւելցուր եւ 28ով բաժնէ, աւելցածն է Եօթներետակն որ արեգական 28 տարուան յրջանն ըլլալով

ա, բ, գ, դ, է, ա, բգ, դ, ե, զ, էա, բ, գ, դ, եզ, է, ա, բ, զզ, ե, զ, է, ար, զ, դ, ե, զէ. հաշուով կը յառաջէ : Եթէ չաւելնայ ըստ մը՝ Զէ է նահանջի Շաբաթագիրն. որուն առջի զիրն կը գործածուի մինչեւ Մարտ, իսկ յետոյ երկրորդն:

Իսկ ամսոյն օրերն հետեւեալ աղիւսակով գտնելով՝ ըստ հին տարւոյ Զատիկն զտնուած կ'ըլլայ:

Եօթներեկ	Ա.	Բ.	Գ.	Դ.	Ե.	Զ.	Է.
Մարտ	հինգ.	ուր.	շաբ.	կիր.	երկ.	երք.	չոր.
Ապրիլ	կիր.	երկ.	երք.	շոր.	հինգ.	ուր.	շաբ.

Այսպէս զալ տարւոյ Ուկեթիւն է 13, վերադիրն ԺԴ. զոր հանելով 46էն կ'ունենամք 32, որ է ապրիլ 1ին աւագ լրումն լուսնի. թէ շաբթուն որ օրը կ'իյնայ այդ՝ կիրակագիրն կ'իմացունէ: 1895 + 4 = 1899 : 28 = (67) 23, որ է ի: Ուրեմն ապրիլի 1 շաբաթ օրն է Աւագ լրումն. կիրակի 2 ապրիլի՝ Զատիկ է ըստ հին տոմարին:

(Շաբաթակեկ)

Ա. Վ. Ն.

## ՊԱՏԱՐԱԳԱՄՍՈՅՑ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ — ԿՐՈՆԱԿԱՆ

Շարայարութիւն (\*)

Ա.Դ.ՕԹՔ ՀԱԽԱՏԱՑԵԼՈՑ Ա.

«Զկնի բանալոյ զծրարն ասէ Քահանայն խորհրդաբար:

**ԲԱՐՍ. —** Դու Տէր ցուցեր մեզ զմեծ զայս խորհուրդ վըրկութեան, դու արժանի արարեր զմեզ զանարդ եւ զանպիտան ծառայս քո լինել սպասաւորս սրբոյ սեղանոյ քո. դու բաւականցոյ զմեզ զօրութեամբ Հոգւոյշ քո սրբոյ ՚ի պաշտօնս յայս, զի անդատապարտս կացեալ առաջի քոց սրբութեան փառաց՝ մատուցուք քեզ զպատարազս գրութեան, զի դու ևս որ առնես զամենայն յամենայնի. Տուր Տէր եւ վասն մերոց յանցանաց եւ ժողովրդեանս անդիտութեան՝ պատարագացս մեր հաճոյ եւ ընդունելի լինել առաջի քո:

**ՈՍԿ. —** Գոհանամք զքէն Տէր Աստուած զօրութեանց զի արժանի արարեր զմեզ կալ եւ այժմ առաջի սրբոյ սեղանոյ քո եւ հայցել զողորմութիւն քո վասն մեղաց մերոց եւ ժողովրդեանս անդիտութեան. ընկալ Տէր զաղօթս մեր եւ արագմեզ արժանի մատուցանել քեզ զալօթս՝ զհայցուածս եւ զանարիւն պատարագս վասն ամենայն ժողովրդեան քո. բաւականացո զմեզ զկարգեալս ՚ի սպասաւորութիւնս քո այս՝ զօրութեամբ Հոգւովդ քով սրբով անբասիր եւ մաքուր սուրբ վիայութեամբ մտաց մերոց կարդալ զքեզ յամենայն ժամանակի եւ յամենայն տեղիս, զի լուիցես մեզ եւ ողորմեսցիս առատ բարերարութեամբ:

«Սարկանազն. — Բնկալ, կեցո եւ ողորմեա եւ պահեա զմեզ չնորհիւզ:

Իմաստութեամբ:

(\*) Տէ՛ Պատրիեր Ե. Տարչէ, թէ 1:

«Քահանայն ՚ի ճայն. — Զի քեզ վայելէն ամենայն վառք  
եւ երկրպագութիւն Հօր, եւ այլն:

«Սարկանազն. — Եւ եւս խաղաղութեան, եւայլն:

### Ա.Դ.ՕԹ.Ք ՀԱԽԱԾԱՑԵԼՈՑ Բ.

«Եւ ասէ Քահանայն խորհրդաբար. —

ԲԱՐՄ. — Տէր Աստուած որ այց արարեր ողորմութեամբ  
եւ զթութեամբ խոնարհութեան մերում, որ կացուցեր զմեզ  
զանպիսան եւ զմեղաւոր եւ զանարժան ծառայս քո յանդիմանն  
փառաց սրբութեան քո եւ սպասաւորս սրբոյ սեղանոյ քո, դու  
զօրացո զմեզ զօրութեամբ Հոգւոյդ քո սրբոյ ՚ի պաշտամանս  
յայտմիկ, եւ տուր մեզ բան ՚ի բանալ զբերանս մեր եւ ՚ի կար-  
դալ զշնորհս Հոգւոյդ քո սրբոյ յառաջադրեալ յընծայքս յախոսիկ:

ՈՍԿ. — Դարձեալ բազում անզամ առաջի քո անկանիմք  
եւ զքեզ աղաչեմք բարերար եւ մարդասէր, որպէս զի նայելով  
յաղաշանս մեր մաքրեացես զանձինս եւ զմարմինս մեր յամե-  
նայն աղտևութենէ մարմնոյ եւ հոգւոյ, եւ տացես մեզ անա-  
մօթս եւ անզատապարտս կալ առաջի սրբոյ սեղանոյ քո: Շը-  
նորհեա Ս.Աստուած եւ աղօթակցաց մերոց յառաջդիմութիւն կեն-  
ցաղոյ եւ հաւատոց եւ հոգեւորական հանճարոյ, տուր նոցա  
հանապազ երկիւղիւ եւ սիրով պաշտել զքեզ անամօթս, եւ ան-  
զատապարտս հալորդել սրբոց քոց խորհրդոց, եւ երինաւոր ար-  
քայութեանդ արժանաւորել:

«Սարկանազն. — Ընկալ կեցո եւ ողորմնա եւ պահեա ըզ-  
մեզ ՚ի չնորհս քո:

Իմաստութեամբ:

«Քահանայն ՚ի ճայն. — Որպէս զի ընդ հովանեաւ քո պահ-  
պանեալք հանապազ՝ քեզ վասու վերառաքեսցուք Հօր եւ Որդ-  
ւոյ եւ Հոգւոյդ, եւայլն:

### Ա.Դ.ՕԹ.Ք ՔԵՐՈՎԲԻԱԿԱՆ ԵՐԳՈՑՆ

«Եւ ասէ Քահանայն խորհրդաբար. —

(Բարս եւ Ռոկ միասին) . — Ոչ ոք արժանի յըմբոնելոցս  
մարմնաւոր ախտիւք եւ ցանկութեամբ . եւայլն . ծանօթ աղօթ-  
քըն ցվերջ:

«Զկնի քրովեական երգոցն ասէ Սարկանազն .

Յաւելյուք դաղաշանս մեր 'ի Տէր:  
Վասն պատուական ընծայից զՏէր աղաչեսցուք:  
Վասն սրբոյ Տանս եւ որոց մտանենն 'ի սա հաւաստովք եւ  
սպատկառանօք եւ երկիւղիւ Տեառն զՏէր աղաչեսցուք:  
Վասն աղատելոյ զմեղ յամենայն վշտոց, 'ի բարկութենէ,  
'ի վտանգայ եւ յանժուժկալութենէ, զՏէր աղաչեսցուք:

### ԱՂՋԹԻՔ ՀՆՇԱՑՄԱՆ

«Ես զկիի 'ի սուրբ սեղանն զաստուածային ընծայսն զետե-  
ղելոյ՝ ասէ Քահանայն ի ծածովի.

ԲԱՐՄ. — Տէր Սստուած մեր որ արարեր զմեղ եւ ածեր  
'ի կեանս յայս. որ ցուցեր մեղ զճանասպարհն փրկութեան, եւ  
եսուր մեղ զերկնաւոր խորհրդոցն յայտնութիւն. զու ես որ  
կարդեցեր զմեղ 'ի պաշտօնս յայս զօրութեամբ Հոգւոյդ քո սըր-  
բոյ: Արդ հածեսջիր Տէր լինել մեղ պաշտօնեայս նորոց Աւետ-  
եայ քոց եւ սպասաւորս սրբոց քոց խորհրդոց, ընկալ զմեղ ըղ-  
մերձեցողքս 'ի սուրբ սեղան քո ըստ բազում ողորմութեան քո,  
զի արժանաւորք եղիցուք մատուցանել քեզ զբանականս զայս  
եւ անսարին զենումն վասն մեր մեղաց եւ ժողովրդեանս ան-  
զիտութեան, զոր ընկալեալ 'ի սուրբ՝ յերկնային եւ յիմանալի  
քո մատուցարանդ 'ի հոտ անուշից՝ առաքեսցես մեղ զճորհն  
Հոգւոյդ քո սրբոյ, Նայեա 'ի մեղ Աստուած եւ 'ի պաշտօնս  
մեր յայս, եւ ընկալ զսա որպէս ընկալար զԱրելի զընծայմն,  
զնոյի պատարազմն, զԱրահամու զնուէրսն, զՄովսիս եւ զԵ-  
հարոնի զքահանայութիւնն, զՍամուելի զխաղաղականս. որ-  
պէս ընկալար 'ի սրբոց քոց Առաքելոց զծշմարիս զայս սպաս  
այդպէս եւ 'ի մերոց մեղաւորաց ձեռաց ընկալ զընծայս զայս  
մարդասիրութեամբ քով Տէր, զի արժանաւորեալք սպասաւորել  
անդատապարաս սրբոյ Սեղամոյ քո, բերկրեսցուք 'ի վարձս հա-  
ւատարիմ եւ իմաստուն տնտեսաց յահազին աւուրն արդար հա-  
տուցման:

(Նարայարելի)

Ա. Վ. Ն.

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՅՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵԼՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ



(Շարունակութիւն) (\*)

Ստուգիւ ալ հազիւ Քրիստոս Տէրն մեր աշխարհքիս վրայ  
երեցաւ, տեսնուեցաւ որ խոնարհ կանայք մատաղ մանուկնին  
ծնկուըներնուն վրայ առած, համբուրելով ու զգուելով հաւաստոյ  
խոսա վարդապետութիւնները անոնց սորվեցուցած ժամանակ-  
նին, կ'ըսեն միանդամայն թէ՝ «Որդեակ իմ, աւելի կ'ուզեմ ո-  
տիցս առջնն մեռնիլդ քան թէ մահու չափ մեղօք զԱստուած  
վշտացընելդ տեսնել»:

Եւ այս զերազանց արարածը բերնով ըսածն արդեամբ ի  
զործ ալ կը զնէր: Մերթ՝ ինչպէս լինկնէսի երեք ծննդակից  
զաւակաց մայրը, հաւաստոյ համար դատապարտուած երեք մաս-  
դաշ որդւոցը բանաը կ'իջնար, եւ հոն մէկէն մէկալին վազելով  
լի ցնծութեամբ կ'ըսէր. «Ո՞հ, բոլոր իմ գերապանծ նախնեացս  
մէջն եւ ոչ մին իմ անուանս այնպիսի փայլ մը տուած էր,  
ինչպէս դուք հիմայ ձեր մահուան անմահ պատուովը կուտաք  
մեղի»:

Մերթ Օդէօնցի սուրբ Սիմիոնիանոսի մօրը պէս, որ լսե-  
լով թէ իւր որդին Քրիստոսի համար զլխատութեան դատապար-  
տուեր է, եւ թէ արդին զինքը կառափետղ կը տանին, կը սկսի

(\*) Տէս Պատէլք Ե. բարձր նէւ 1:

զողալ ու վախնալ ոչ ուրիշ բանի համար, այլ միայն որ չըլլայ թէ որդին՝ դեռ վեշտասանամեաց ծաղիկ հասակին մէջ ըլլալով, վերջին վայրկենին միաքը փոխէ եւ չուզէ այս կեանքս թողուլ. անոր համար կ'եղէ աճապարելով դիմացը կը վազէ եւ հնառէն զինքը տեսած չտեսած կը սկսի աղաղակել բոլոր ձայնովն թէ՝ «Որդեակ իմ, երկինք նայէ, կեանքդ քեզմէ չեն կրնար յափշտակել, այլ 'ի լաւագոյնն կը փոխեն»:

Մերթ սրբուհի Դիոնէսիեայ նման, որ տանջանարանի քով ոտքի վրայ կեցած, հարուածոց տակ հողին աւանդող որդոյն՝ նայուածքովը քաջալերութիւն կուտայ, եւ մեռնելէն վերջը քըրիստոնէական զուարթագին երգերով եւ մայրական ցաւագին հեծեծանօք ծաղկելէ կապուտակած սուրբ մարմինը կը տանի կը թաղէ:

Եւ թէ հայեցուածքն ու խրախուսանքն բաւական չեն ըլլար որվի մը զիխտութեան մեմին վրայ անցողդողդ պահելու եւ հարկ կ'ըլլայ աղաչանաց ու արտասուաց դիմել, ահա կը տեսնես որ մայրն որդոյն ոտքն ինկած կ'աղաչէ ու կը պաղապի որ իւր սիրոյն համար յանձն առնու արութեամբ մեռնիլ. Մակաբայեցւոց այն կտրիմ մօրը պէս, որն որ թէպէտ Քրիստուէ յառաջ էր, սակայն Անոր քիչ մը վերջը աշխարհը ենթելու հրովն արդէն իսկ վառեալ ըլլալով, մեծ ու անմոռաց յիշաւակ մը թողուց քրիստոնեայ մարց:

Առաջին վեց որդիքը մեռնելու խրախուսելէն, ըստ հետեւ որդի ալ վեց անգամ որդոյ մը դառն մահուան խոցովն ի խոր խոցուելէն վերջը, թէպէտ ցաւօք սրտի, բայց զոարթութեամբ դիմաց կը մերձենայ եօթներորդին, կրտսերազունին, երեքտասանամեայ զաւկին, իւր Բենիամինին, վախնալով որ չըլլայ թէ եղբարցը հետեւելու քաջութիւնը չունենայ, կը նետուի անոր ոտքը, եւ կուրծքը ցուցընելով կ'ըսէ անոր. «Որդեակ իմ յիշէ որ ինն ամիս զքեղ արդանդիս մէջ կրեցի, եւ երեք տարի ալ կաթովս զքեղ մնուցի. ողորմէ ինծի կ'աղաչեմ, մի վախնար դահձէն, այլ եղբարցդ պէս զուն ալ քաջութեամբ մահն ընտրէ»:

Այսպիսի դէսքերու մէջ կնոջ մը, մօր մը զգացած ցաւը, օրինակի աղաղաւ. Սիմիորողի մը, Ֆէլիխոդէի մը եւ ուրիշ իրենց նմանեացը զգացած աղէկիզութիւնը, զրիչ մը երրէք կարող պիտոր չըլլայ նկարագրել: Այսչափս միայն կրնանք զգալ ու ըսել թէ այսպիսի մարց՝ իբրև վարձք, որդիքնին զրկած յափտենական երանութիւն մը վայելելը շատ չէ:

Տարակոյս չկայ որ Աստուած նոյնօրինակ զռնողութիւնն  
ներ ցանցաւ կը խնդրէ: Բայց ան ալ ստոյգ է թէ մայր մը որ՝  
չի կրնար որդւոյն ժամանակաւոր կեանքը զոհել, անոր յաւի-  
տենական կեանքը փրկելու համար, այսպիսին ճշմարիտ քրիս-  
տոնեայ մայր մը չի համարուիր: Մայր մը որ բաւական սիրու  
չունի նետուելու ի մէջ որդւոյն եւ ոճրադործութեան, ի մէջ  
որդւոյն եւ վատթարութեան, անիկայ ցած մայր է եւ անարժան  
այն փառաւոր անուան:

Բայց եթէ մայրն պատրաստ ըլլայ ամենայն ինչ զոհելու,  
իւր ժամանակը, իւր հանգստութիւնը, նոյն իսկ որդւոյն կանքը,  
զանիկայ պղծութենէ եւ ապականութենէ աղատելու համար,  
կը հարցընեմ՝ ի՞նչպէս այնպիսի տղան կրնայ կորսուիլ. տարա-  
կոյս չկայ որ չար աշխարհքիս փոթորիկները կրնան զինքն գը-  
լորել ձգել, թերեւս խաղալիք ալ ըլլայ անոնց եւ ժամանակ  
մըն ոլ մոլար ճամբաներու մէջ թափառական չրջի, բայց կոր-  
սուիլ ոչ երբէք. միշտ խարիսխ մը կայ իրեն համար եւ զիտէք  
որուն ձեռքը. նոյն իսկ իրեն մօրը ձեռքը, եւ ասոր համար է որ  
մէկը չի կրնար զայն կողոպտել կամ խորտակել: Առաջիկայ Պատ-  
մութեանս մէջ նոյնին սրտաշարժ մէկ օրինակը պիտ'որ տես-  
նենք. եւ կրնամ համարձակութեամբ հաստատել ու ըսել թէ  
անկարելի է որ մայր մը՝ այս պատմութիւնս մտադրութեամբ  
կարգայ լմնցընէ եւ չսորվի անկէ՝ իւր որդւոյն դիւրաքեկ նա-  
ւակն ամէն տեսակ փոթորկաց ու ալէկոծութեանց դէմ յաջո-  
ղութեամբ պաշտպանելու եւ ընկղմելէ ազատ պահելու կարո-  
ղութիւն ունեցող խարիսխին գործածութեան կերպը:

Որչափ ալ հարկաւոր ըլլար յիշեցընել քրիստոնեայ մարց՝  
իրենց որդւոցը հոգին կրթելու եւ պաշտպանելու համար Աս-  
տուծմէ ընդունած կրկին զօրութիւննին, ի վերայ այս ամե-  
նայնի եթէ այս մատեանս պարզապէս միայն այս կրկին հա-  
մարը պարունակելու ըլլար, գուցէ թէ այսպիսի աշխատութեան  
ձեռք չէի զարներ: Ես այս երկասիրութեամբ ուզեցի ուրիշ մե-  
ծագոյն ճշմարտութիւն մի լոյս ընծայել. այսինքն սորվեցընել  
մայրերու այնպիսի գաղտնիք մը, որ որչափ կարեւոր, անչափ  
ալ դժբախտութեամբ մոռցուած է. այնպիսի գաղտնիք մը, յո-  
րում կը կայանայ միանգամացն թէ քրիստոնէական հայրութեան  
վեհափառ մեծութիւնը եւ թէ աշխարհիս տառապանաց դէմ  
մաքառելու մի միակ գերազանց միջոցը:

Պիտի չմոռնամ երբէք այն ներքին այլալլութիւնը զոր ըզ-

գացի, երբ առաջին անգամուն պատահնեոյ մը մահուան անկողնոյն գլուխն՝ իբրեւ ևկեղեցական պաշտօնեայ կամ առաւել եւս իբրեւ իմ մտերիմն, գտնուեցայ. Աչքիս առջին է զեռ անոր հօրը լուռ մունչ, խոր արտամութեան ու ցաւոց մէջ ընկդմած, բայց որ յոռեղոյնն է քան զամենայն, առանց արցունք թափել կարենալու, խցին մէջ վեր վար պատիլը եւ անոր խեղճ մօրը՝ մահուան մանկողնոյն դիմացը նոտած, հոգեվարութեան ժամանակ սրտին մէջ զսպած հեծեծանաց տեղի տալով յորդութիւնի արտասուելը: Ես ալ՝ իրեն քովնոտած, թէպէտ մորմոքեւալ սըրտիւ, սակայն չղիտնալով թէ ինչպէս զիրենք միսիթարեմ կամ մանաւանդ թէ չհամարձակելով այս բանիս, լուռ կը կենացի: Այս խորին ցաւոց երկայն լուռթեան ժամանակ (զան զի ինչ քան կարելի է ըսել), քաջ կը յիշեմ որ ինք իրենս կը հարցընէի թէ ինչպիսի տրամադրութեամբ է որ Աստուած՝ ինքնին բարութիւն ըլլալովն իսկ, կրնայ թոյլ տալ այսպիսի իրաց եւ մօր սիրտն այսպէս չարաչար խոցել: Երկու տարի վերջը հազիւ այս իմ հարցմանս լուծումը գտայ, երբ՝ նոյն մանեկին մէջ, եւ ափսոն, նոյն անկողնոյն գլուխը, նոյն այն խեղճ մօր հոգեվարութեան ներկայ գտնուելով, իւր բերնէն այս վերջին խօսքերը լըսկցի: «Ահա որդեակի գտնելու կ'երթամ»: Այս խօսքէս լոյս մը ծովեցաւ յիս եւ տեսայ որ այս աշխարհքիս կեանքն իրաց վերջին առարկութիւնը չէ. Աստուած շատ անգամ հոգիները կատարելագործելու, որլացընելու եւ իրենց մեծամեծ առաքինութեանց փորձն առնելու համար, կը բաժնէ, կ'անջատէ երկու անձանց մէջ եղած սերտ սիրոյ կապերը. զան զի կարող է զանոնք վերստին միացընել եւ այնպիսի աշխարհքի մէջ ուր կատարելագոյն եւս եւ առանց մէջ մըն ալ իրարմէ, բամնուելու կրնան զիրար սիրել: Արտի այլացընութենէն՝ դողդոջուն մասով մը գոցեցի սա մօր աշուլները. եւ այնուհետեւ շատ անգամ մըտածելով իրեն եւ իւր որդւոյն վրայ, որոնք ալ աշխարհքէս անյայտ եղած, բայց յերկինս միացած էին, կը հարցընէի ինք իրենս թէ ինչ մնացած է արդեօք իրենց երկու տարի յառաջ ընդունած վէրքէն. հաղիւ թէ յիշատակը, ո՛վ զիտէ թէ նոյնիսկ այն յիշատակն ալ իրենց երջանկութեան առաւելութեան պատճառ մը չէ եղած.

ԱՐԵՈՆԱՏՔ  
ՅՈՎԱԿԻՓ ՇԵՀՐԵԱՆ

ԱՌ ՁԵՌՆ

ԲԱՌԱԳԻՐՔ

ԼԱՏԻՆԵՐՔՆ-ՀԱՅԵՐՔՆ

Ի ՊԷՏՍ ԴՊՐՈՑԱՑ

Ա. ՋՈՎԼԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔԵԱՆ  
ՏԻՄՈՒԹԻՉ ՀԱՅԵՐՔՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՈՊԿՄԵԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՊՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԻՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ո. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԽԱՏՈՑ

1893 — ՊԵԽԲ

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրց մի անգամ կը ճրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան զինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան  
Գաևառաց եւ օտար Երկիրներու համար  
Քղատարի ծախրն ի միասին հաշուելով 50 « «

## Իշրաքանչիր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եկշիլ փողոց  
Թիւ 1 , որը պետք է դիմել բաժանորդագրութեան եւ քերքին  
Վերաբերեալ այլ ամենալյն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1